

Սակայն կարձի ի ճշկտելոյ,
Յաղագս ծուլից ձանձրանալոյ.
Յոբելինին քըսան թըւոյ,
Քառասուն երկու մուտն միւտոյ.
Ոլզը դրեցաւ յաւանս Գառնուոյ
Ի խնդրոյ Արդոսի մեծ երիցոյ.
Մեղք մեռեալ աւաղելոյ,
Ամուլ բարեաց ծնող այսմ երգոյ.
Տես անցաւորս կեանքս ի փորձոյ,
Ծիւրեալ ծաղիկ, ստուեր հովանոյ:

Հրտ. Հայերդ, էջ 151—163: — Քառուածաբար՝ Այրարատ, էջ 368—369:

Ողբիս Սիմէոնի հարազատ ըլլալուն կը վկայէ Գրիգոր Դարանաղցի, որ իւր ժամանակագրութեան մէջ (էջ 376) կը զի՞։ «Եւ էր (Սիմէոն) բանիբուն եւ իմաստասէր եւ բանաստեղծ եւ տաղասաց. որ զՄեծին Տրդատոյ զարմանալի սարաւոյթն, այսինքն զպաղատն, որ է ի զիւղաքաղաքին դառնի, նա գեղեցկայարմար յոճով յոյժ վայելապէս գովասանական երգով ողբերգախսոն զրուատեալ է. որպէս մեք այլ արժանացաք սուրբ տեղոյ տեսութեանն, որ Մաշտոց վարդապետին եւ մեծ վարդապետին Գէորգայ գերեզմանատուն եկեղեցին կից եւ հուպ է սարաւոյթին¹:»

Ասոնք են Ապարանեցւոյ մեզ ծանօթ զրութիւնք:

“Նկարագիլը: — Սիմէոն Ապարանեցի, ձանցուած ժամանակակիցներէն “չնորհալին եւ “մեծաւագ վարդապետ” (Գր. Կամախ., էջ 371, 376), իւր տաղաչափեալ զրուածոց մէջ կը ներկայանայ ազատասէր, զօրաւոր խօսքի տէր անձ, հուժկու ողբերգակ, ի վեր կը բերէ զդայուն ոգի մը, եւ իւր զգացմունք բայցարելու համար ունի անկաւոր գրիչ: Մեծոփայ ողբն, մանաւանդ “Ողբանքն ի վերայ թախտին Տլ դատայ, իւր զլուխ գործոյներն կրնան համարուիլ: Հայրենի աշխարհին աւերակներուն ի տես՝ ընութեան հրապոյը չի դրաւեր զինքը. եւ ոչ իւր դառնացած սրտին սփոփանք կեանքի

պատրամնքին մէջ կը փնտուէ: Ազատ լեռնորդին յու զուած հայրենիքի տառապանքներէն, Ճնշուած օտար լուծի ծանրութեան տակ՝ վրէժ կը զոչէ, լընկէց ըլլալ կը ձգտի, եւ իւր զայրոյթին մէջ ատրաշէկ կայծակներ կը ժայթքէ օտարագիտէն զազանաբարոյ թշնամեայ՝ որոնց ոտից տակ այրացաւեր դարձած է հայրենի երկիրը: Աղէտը չընկծեր զինքը: Մերթ հայրենեաց զիւցազունք ի վէհինդրութիւն կ'արթնցնէ, մերթ լըլնկէցութեան ծայրագոյն յուսահատական միջոցներու զիմել կ'ուղէ, եւ մերթ աչքերն երկինք բարձրացուցած՝ մօտալուտ՝ զուարթապատյին յուսով կը խրախուսուի:

Եւ ահա իւր այսպիսի գանդատող, զայրացող եւ բողոքող երգիւ կը հանդիսանայ միջնադարեան քերթողաց թուին մէջ եղական եւ արժանի է ուշադրութեան, որչափ ալ ցոյց տայ իւր ոճն զեղեցկագիտական հայեցմասի թերութիւններ. թերութիւններ, որոնք ոչ թէ իրեն յանցանքն են, այլ առաւելապէս ժամանակին:

Հ. Ն. ԱԿԻՆԸԱՆ



ԱԶԳԱՅԻՆ

ՀԱՅ ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Զկայ թերեւս ազգային նկարագրի յատկութիւն մը, որուն վրայ այնչափ խօսուի, եւ որ այնչափ դատափետուի, ինչպէս “Հայ անմիաբանութիւն” ըսուածը: Հայն ի ծնէ անմիաբան է կ'ըսուի. անիկա մօր կաթին հետ ծծած է ազգային այս աւերիչ ունակութիւննը. անիկա անատակ է հետեւաբար ընկերային հաւաքական որ եւ է համագործակցութեան եւ աշխատութեան: Ահա այս տեսակ խօսքեր են, զօր կը լսենք գրեթէ ամէն Հայու բերնէն թէ հասարակ խօսակցութիւններու եւ թէ նաեւ ընկերային խմբակցութիւններու մէջ: Այս հիւանդագիտն մտայնութիւնը մեր մէջ այնչափ արմատացած է, որ գիւտութեան քողի տակ սպրդած մօտած է նաեւ թերթերու, գիտնական ուսումնասիրութիւնն

¹ Հմնու. եւ Խրիտանու Յօստոք I (1912), էջ 349—350:

ներու եւ մինչեւ իսկ հայ սերունդը դաստիարակելու նպատակաւ յօրինուած դասագրերու մէջ: Ամիսներ յառաջ Ազգային Պատուիրակութեան միջեւ ծառ դած անշամաձայնութիւնն աւելի ճարակ առաւ ախտին եւ թէեւ Ազգային Պատուիրակութիւնը նկատելով Հայ դասին ամենածանր վիճակը լուսնէմ եւ իմաստուն քաղաքականութեամբ բառ նալ ուղեց ամեն խոչ եւ խութ, որ վտանգ կը սպառնար ազգային հարցին յարդ լուծման, սակայն չկրցաւ նաեւ եղած անշամաձայնութիւնը չեղած հրամարական եւ ահա ասկից տեղադարական միտքը պղղուրեցաւ: անոր դարերով տանջուած եւ սորկացած սիրար, որ անցեալ ամեն տիտր դէպք եւ պատահար պահ մը կարծես մոռցած՝ իր էութեան ամբողջ թափովը ապագայ խոստմալց իրականութեան նուիրուած էր, խոսվեցաւ եւ հիմէն ցնցուեցաւ, երբ երեւակայեալ անմիաբանութեան սեւ մշաւանը դարձեալ միտքն եկաւ եւ կամ՝ թերեւս աւելի ճիշտ րլայ ըսել՝ միտքն բերին քանի մը հայ օրամերթեր թեր չունաւած պաղարինութեամբ մը եւ պարզութեամբ:

Անմիաբանութիւնը նկատուած է սկզբանութիւնը նկատուած է սկզբանութիւնը մեր բոլոր անշաղործիւններուն եւ միամիտ է կամ ամենէն քիչ լաւատես, ով որ հակառակը կը կարծէ: Ցաւալին ամեն բանէ աւելի այն է, որ գէթ նորագոյն ժամանակներուս ազգայիններուն մէջ չեղաւ տակաւին մէկը, որ ազգային այս հիւանդագին մոռայնութեան արտաքոյ կարգի վաստակար հետեւութիւններուն մոտադիր ընէր հայ ժողովուրդը: Ես անձնապէս հայ անմիաբանութեան մասին բոլորպին հակառակ տեսութիւնն ունիմ, զոր եւ առաջիկայով պիտի բացատրեմ, եւ սակայն ամեն անդամ որ Հայը անմիաբան է, իսկորպը լած եմ, վրաս ամենավատ սպաւորութիւնը թողուցած է: Այժմ կինայ երեւակայուիլ թէ ինչ տրամադրութիւն պիտի ստեղծէ այս ժամանակի այսինքն քայլայման եւ լուծման միայն ծառայոլ խօսքն առնց մէջ, որոնք ազգին անմիաբան ըլլալուն նոնց մէջ, որոնք ազգին անմիաբան ըլլալուն համոզուած են իրապէս եւ խօսքով եւ գործ նաեւ զայն պահ արձող կամ գէթ չեղանող գործքերուն շարանը բազմապատկելու համար: Ուրեմն եթէ նոյն իսկ ենդիրը հոգեխօսորէն եւ գաստիարակօրէն նկատենք՝ մեր գրագէտներուն ու վարիչները ազգին ամենահիմնական պահանջքին որ է ինքնապահանութեան գոյութեան գէմ մեղանչած են եւ կը մեղանչեն, երբ հայ երեւակայեալ թէ իրական անմիաբանութիւնը յայտնաբարբառ կը քարոզէն, առանց նաեւ զայն բարձող կամ գէթ չեղանող միջոցները մատնանշելու: Ի հարկէ պահասութիւնը քողարկելու չէ, բայց ի՞նչ օգուտ ունի վէրքը բանալ եւ անլինդհատ գրգռել, ցորչափ զայն բուժելու համար հակագրեցիկ միջոցները ձեռք չեն առնուիր:

իսառնուածքով անմիաբան ըլլալու հարկ չկայ այլ եւս, որպէս զի ազգային ներքին համեմատչութիւնը խանգարի: Անհամերաշխութիւնը մնաք մեր ազգատ կամ քովը կը ստեղծէնք, բանի պնդամ որ մեր իրնէ անմիաբան ըլլալու ենթակայական համոզումը կը նօրոգենէր: Վասն զի Հայը ազգավոնն անմիաբան նկատելու ուրիշ բան չէ, բայց եթէ ժամանակ համար ազգական կեանքի մը գաղափարականին համար ազգական կեանքի մը հաւատքը եւ ներկայացընել հետևաբար մնոր ապագայի հեռանիկարն ամենավատ գոյներով: Արդ ով որ այս ամենատարրական գաղափարականին հաւատքը ըլլանի, անոր ալ չի ծգուիր ընականաբար, կը խորասուզուի սյուպիսին իր անհամար համար հորին կը ստապանութեան անյատակ ծովագը, կը յօրինէ իրեն համար հորին մը եւ ազգային շահերն այնչափ միայն կը նկատէ, որչափ իր այս հորիզոնին հետ շփման մէջ կը մանեն անոնք, կ'ուզենք ըսել՝ որչափ իր անծնական շահերուն կը համանայնին: Երեւայթ մըն է այս, որ ցուցման պէտք չընի. ինչպէս մարդն առ համարակ, նոյնպէս ալ ազգ մը կրթողն ազգնուացնոյն ու վարողը գրական այսինքն կեանք ներչառող գաղափարն է եւ ոչ թէ զուտ ժիտականը, ինչպիսի է անմիաբանութիւնն իրը պակասութիւն: Եւ գաղափար մը որչափ կենսափակ աւելի արդիւնաբար է. եւ ով չի գիտեր որ ազգի մը մէջ երեւան եկած բազմադիմի յաջողութիւններուն եւ արդիւնքներուն շարքն է, որ նոյնին պատկանող համարին անհամաները սրտի անհուն գոհունակութեամբ կը լեցընէ, փոփոխ մէրը կ'արծարծէ եւ գէթ շատերուն մէջ անդիմազրելի եռանդ մը կը ստեղծէ՝ համարակաց բարույն մասնակցելու եւ ազգային յառաջադիմութեան չենքը բարձրացնող գործքերուն շարանը բազմապատկելու համար: Ուրեմն եթէ նոյն իսկ ենդիրը հոգեխօսորէն եւ գաստիարակօրէն նկատենք՝ մեր գրագէտներուն ու վարիչները ազգին ամենահիմնական պահանջքին որ է ինքնապահանութեան գոյութեան գէմ մեղանչած են եւ կը մեղանչեն, երբ հայ երեւակայեալ թէ իրական անմիաբանութիւնը յայտնաբարբառ կը քարոզէն, առանց նաեւ զայն բարձող կամ գէթ չեղանող միջոցները մատնանշելու: Ի հարկէ պահասութիւնը քողարկելու չէ, բայց ի՞նչ օգուտ ունի վէրքը բանալ եւ անլինդհատ գրգռել, ցորչափ զայն բուժելու համար հակագրեցիկ միջոցները ձեռք չեն առնուիր:

Հաւագոյն էր այս պարագային ծածկել քան
թէ յայտնել եւ ասով ցաւագարը պարապ տեղ
խռովել:

Այս տեսակէտէ որչափ կ'երեւայ, բացա-
ռութիւն կ'ուզէ կազմելնորահաստատ “Սիսուան”
շաբաթաթերթին մէջ հրատարակուած “Հայ
անմիաբանութիւնը”, յօդուածին հեղինակը, որ
իր յօդուածը կը վերջացրնէ այսպէս. “Ենդային
պահանջներու համաձայն Հայաստանի ազգային-
քաղաքական կազմաւորման այս ամենալուրջ
հարցին կ'անդրադառնանը ուրիշ առթիւ¹:”
Շարունակութիւնը ընթեռնու բախտը չունե-
ցանք տակաւին, այսու հանդերձ պիտի ծանրա-
նակ հոս “Հայ անմիաբանութիւնը”, յօդուածին
վրայ, որ մանրանկարն է կրնակը ըսել ինդրոյս
շուրջը գարձող բոլոր մտայնութիւններուն եւ
հետեւաբար՝ մանաւանդ իր այժմէականութեան
պատճառաւ՝ կրնայ մեր ձեռքը իրը շօշափելի
օրինակ ծառայել ոչ միայն ընդդիմախօսու-
թեան, այլ եւ մասամբ մը նաեւ իրեւ ժխտա-
կան ապացոյց մեր տեսութեան ճշմարտու-
թեան:

Հոս Հայուն նկարագրով եւ խառնուած-
քով անմիաբան ըլլալուն ապացոյց զ'ւր տեղ
կը փնտուենք. յարգելի հեղինակը “Պատմական
ժամանակաց մէջ ցոյց տուած անմիաբանութեան
ոգին”, իբրեւ պատմական ակներեւ իրողութիւն
կ'ենթադրէ եւ կ'աշխատի միայն անոր Ներքին
ազդակները մատնացոյց ընել: Ահա հոս առա-
ջն քայլն իսկ ամենամեծ սխալը կը գործուի:
Հայոց անմիաբանութիւն ըստածը գոյու-
թիւն չունի պատմութեան մէջ, եղածը հայ
իշխաններու անմիաբանութիւնն է. Հայու-
թեան զանգուածը, որ է ըսել Հայ ժողովուրդը
անոր մէջ մաս չունի: Ով որ քաջածանօթ է
Հայ պատմութեան եւ խոլզարկու մորով հե-
տեւած է անոր ընթացքին, այնպիսւոյն համար
յայտյանդիման է մեր ըսածը: Ինդիրը այն չէ
թէ հայ ժողովուրդը յօժարութեամբ թէ բոնու-
թեամբ ծառայած է իր իշխաններուն կենդրու-
խոյզ ձգտումներուն, բայց ամեն պարագայի մէջ
եղած է այն գլուխիք մը, որուն միշտորդութեամբ
գործած են հայ իշխանները ազգային գաղա-
փարականին տեսակէտէ նայելով մեծամեծ եւ
անմուանալի գիւցազնութիւններ, սակայն երբեմն
նաեւ գժբախտաբար ցաւալի արագքներ: Ճիշտ
նոյնը չէ նաեւ գերմանական ժողովութեան ան-
ցելով պատկան է ամրապնդէ, ինչ որ սաղմնային վի-
ճակի մէջ կամ ունակաբար կայ արդէն ազ-
գային նկանութիւն բնութեան մէջ: Ասկայն՝ հայ

կ'ուզենք ըլլալ՝ գերմանիայի պատմական ան-
միաբանութիւնները բազմապատիկ աւելի շատ
են քան հայկականները: Կերպին կոխւներ, ար-
տափին թշնամիններու մատնութիւններ, անոնց
հետ ընդդէմ գերմանական հին կայսրութեան
դաշնագրութիւններէն եւ հրապարակագիրներէն եւ
ոչ մէկը ազգային անմիաբանութիւնը գերմանա-
կան ժողովութեան ինքնատիպ մէկ յատկու-
թիւնը նկատած է: Անոնց համար խնդիրը շատ
պարզ է. Die Uneinigkeit der deutschen
Fürsten, այսինքն՝ գերմանական իշխաններուն
անմիաբանութիւնն է պատճառն իրենց բոլոր
ներքին պառակտումներուն եւ արտաքին անկա-
զողութիւններուն: Եւ սխալ չէ այս տեսու-
թիւնը. վասն զի ներքին կոխւներն արդինք ե-
ղած են մեծաւ մասամբ իշխաններու կենդրու-
խոյզ ձգտումներու. իսկ ամեն անգամ որ ար-
տաքին թշնամիններէ յաղթուած է գերմ. հին
կայսրութիւնը, կամ որովհետեւ իշխաններու
մէկ մասը թշնամույ կողմն անցած է եւ կամ
հասարակաց կոռուին մասնակցած չէ: Ինչո՞ւ հա-
մար հնդկական հին եւ պատկառելի ազգը, որ
արիական՝ որ է ըսել աշխարհքիս ամենազնիւ
ցեղն՝ արինը կը կրէ իր երակներու մէջ՝ երեք
քաղաքական տիեզերապատմական նշանակու-
թեան մը չքարձրացաւ, թէեւ ասոր համար ոչ
ժողովութեան թիւ կը պակսէր եւ ոչ ալ ընդու-
նակութիւն: Պատճառը միշտ նոյն է. աւատա-
կան իշխանական դրութիւնն, որ ազգի մը իւ
նոյն ցեղերը իրարևէ տարանջատ կը պահէր եւ
երբեմն նաեւ իրարու դէմ կը գրգռէր: Յատ-
կապէս ասոր համար է, որ Անդղեացիները
1847 դարուն Հնդկաստանի տիեզեցին եւ այն
համեմատաբար շատ սակաւածեռն գնդով:

Վապէս համամիտ ենք Սիսուանի դր. Յօ-
դուածագրին, երբ ժողովրդային ինքնատիպ
յատկութեան մը ծագման ազգակները բնորո-
շելու պահուն՝ միջավայրէն աւելի ցեղային ազ-
դեցութիւններուն գերակշռութիւն կու տայ.
Եւ կ'ընդունինք ինչ որ ասկից թուլք ցեղին
մասին կ'եղագացընէ: Միջավայրն ազգի մը ոգ-
ւոյն, խառնուածքին եւ նկարագրին կազմաւոր-
ման մէջ շատ ցանցառ անգամ ծնողի գեր կը
կատարէ. անիկա աւելի կը կերպաւորէ, կը զար-
գացընէ եւ կ'ամրապնդէ, ինչ որ սաղմնային վի-
ճակի մէջ կամ ունակաբար կայ արդէն ազ-
գային նկանութիւն բնութեան մէջ: Ասկայն՝ հայ

պատմական ըսուած անմիաբանութիւնը չայաս-
տանի աշխարհագրական դրբին վերագրողներուն
նման ինքն ալ հաւասարապէս կը միալի, երբ
անոնց հակառակ ցեղային այլազանութիւնը
կը դնէ իբրեւ պատճառ անմիաբանութեան:
Որպէս թէ պատմական անժխտելի իրողութիւն
մ'ըլայ թէ “Հայ ազգը բաղկացութիւն մըն է
այլազան ցեղերու, որոնց մէջ մեծամասնութիւնը
կազմող տարրը (լայն գլուխ) գիւղացի հողա-
գործ դասակարգն է կազմած առ հասարակ.
իսկ քաղաքացի գասակարգը խառնուրդ մըն է
Մերձաւոր Արեւելքի մէջ ապրող գրեթէ բոլոր
ցեղերուն — Պարսիկն, Պարթեւին, Հրէային,
Ասորիին, Քուրդին եւ վաղեմի բոլոր դրացի ցե-
ղերուն¹: “Նախ եւ յառաջ հայ գիւղացւոյն եւ
քաղաքացւոյն ցեղային տարրեր տիպեր ըլլալուն
գաղափարը առնուած է Ուկիւրմ Ուօրփիլտ
գիտականէն, ինչպէս յարգ. Հեղինակին յա-
ռաջըերութիւններէն ալ կը տեսնուի, ուր “ի
մէջ այլոց ու կըսուի նաեւ թէ “Անտարակուսե-
լիօրէն մէծ համեմատութեամբ Պարթեւական
թուրանեան արիւն կայ Հայաստանի ազգաբնակ-
չութեան մէջ, որովհետեւ շրջակայ բոլոր այդ
երկիրները յաղթուեցան Հայերէն ու Արքայն
Տիգրան ամրացուց իր գաշնակցութիւնը Միհր-
դատէսի հետ՝ ամուսնանալով Պարթեւական
այդ թագաւորի դստեր հետո: Յետոյ եղած սե-
մական արեան ներարկումը ըրաւ զհայս բոլոր
ցեղերու ամէնէն խառնուրդ ցեղը, եւ ամէնա-
ստուգապէս այս յատկութեան բերմամբ է, որ
միութիւն կը պակսի Հայոց մէջ²: Թէ Հայոց
մէջ միութիւն կը պակսի, հաւանորէն ուսած է
Ուօրփիլտ եւ իրեն հետ ւրիշ տարագգի գիտ-
ականներ աւելի մեր ազգայիններէն քան թէ
պատմութենէն: Թերեւս երեկուան Հայուն քա-
ղաքական կեանքն ալ առիթ տուած ըլլայ նման
դատաստաններու, սակայն պէտք չէ երեկը մոռ-
նալ որ Հայը դարերով զօկուած իր անկախու-
թենէն քաղաքական անգոյն կեանք մը վարելու
դատապարտուած էր. չունէր տակաւին ազգային
միութեան թանձրացեալ գաղափարականը՝ այս-
ինքն ազգային Պետութիւն մը: Եւ այս բաւա-
կան չէ. Հայաստան բաժնուած էր երեկը մէծ
ովետութիւններու մէջ, որոնք իւրաքանչեւը իր
ինքնուրոյն քաղաքականութիւնն ու ձգտումներն
ունենալով, բնականաբար Հայերն ալ իրենք զե-
րենք անոնց պիտի համաձայնցընէին: Քաղաքա-
կան ամենազգի արգելքներով կաշկանդուած եւ

աշխարհքիս ամէն կողմ ցրուած Հայութիւնն
աւելին մեղի մատուցանելու անկարող էր. գոչ
ըլլանք, որ իր ազգային նիքնութիւնը պահեց եւ
մեղի հաղորդեց. ասիկա արդէն ազգային մու-
թեան հերոսական գործ մըն էր:

Բայց թէ քաղաքացին աւելի ենթակայ
է արտաքին ազգեցութեան եւ խառնուրդի
քան թէ գիւղացին, տիեզերապատմական իրո-
ղութիւն մըն է եւ հարկ չկայ հետեւաբար զայն
սորմելու համար Հայկական քաղաքներն պտտի:
Պատմականորէն բոլորովին անարդարանալի ծայ-
րայեղութիւն է սակայն հայ քաղաքացւոյն վրայ
եղած արտաքին ազգեցութիւնն այն աստիճանի
չափազանցել, որ անկից ցեղային բոլորովին նոր
տիպ մը յառաջ գայ: Սեմական արիւնը կընայ
նաեւ մեր երակաց մէջ ներարկուած ըլլալ, բայց
անկից հրէական ցեղային ազգեցութեան ծնունդ
համարիլ Հայ ազգին առեւտրոյ եւ վաճառա-
կանութեան բնածին հանճարը, պատմական
միամիտ տգիտութիւն է պարզապէս: Հրեանե-
րուն եւ Հայերուն մարմնախօսական ոչ այնչափ
զգալի նմանութիւնը Հրեաներէն չէ, այլ Հա-
տուերէն, որոնցմէ մեծապէս ազգուած են նաեւ
Հրեաները: Երկրորդ՝ եւ այս ամենակարեւորն է
եւ ուղղուած է թէ զր. Ուօրփիլտի եւ թէ մեր
յարգ. Հեղինակին՝ եթէ ցեղային այլազանու-
թիւնը՝ այսինքն միաձոյլ ազգայնութեան մը
զանազան ցեղերէ կազմուիլը՝ իսկական պատ-
ճառն կը նկատուի “Հայ անմիաբանութեան”,
այն ատեն ամէնէն անմիաբան ժողովուրդը պէտք
է Միացեալ Կահանգներու Ամերիկացին համա-
րիլ, վասն զի անոր հետ ձուլուած միացած են
Գերմանացին, Գաղղացին, Խոալացին, Ռուսը,
Հայը եւ Եւրոպայի եւ Ասիայի գրեթէ բոլոր
ազգերէն: Զգիտենք զր. Յօդուածագիրը Բնէ
իրաւամբ Յօյները միաբանութեան իրը տիպար
օրինակ կը ներկայացընէ Հայուն, երբ պատմու-
թեան արդար վճռոյն Կայելով՝ անոնք ալ ամե-
նէն քիչ այնչափ խառնուրդի ենթարկուած են
որչափ Հայերը: Պատմութենէ քիչ թէ շատ
համեցողին համար յայտ է թէ Յունաստան
նախնաբար Պեղասդացիները կը բնակէին, որոնք
յետոյ մեծաւ մասամբ Յօյներու հետ խառնուե-
ցան: Քրիստոնէ յառաջ Յօյներու հետ ձուլուած
են նաեւ Խլերացիներ, Թրակացիներ, Փոխգա-
ցիներ, Լիւդացիներ, Պոնտացիներ եւ Փիւնիկե-
ցիներ, Խոկ Քրիստոնէ վերջը՝ Հռովմէացիներ,
ուսկից է նաեւ իրենց Ռում անունը, Գոթացի-
ներ, Ալաւներ եւ Բուլգարներ: Զմոռնակը նաեւ
յիշեցընել, որ Յունական պատմութիւնը ան-

1 Անդ 427:

2 Անդ 428:

միաբանութեան կողմանէ հայկականէն գրեթէ տարբերութիւն չունի: Քրիստոսէ յառաջ պատահածներն անհաշիւ են, իսկ Միջն դարէն սամիւյն ըսենք, որ Բիւզանդական կայորութեան հետզետէ տկարացման եւ կործանման դործին մէջ Յոյներն ուղղակի թէ անուղղակի մէծ ծառայութիւն մատուցած են Տաճիկներուն. օր. Համար Պոլսոյ առման ժամանակ Քաղկեդոնի Յոյներն էն, որ Բիւզանդական սպայակոյտին հանձարեղ ծրագիրները Մուհամետ Բ. Աշխարհակալին յայնելով՝ յունական բանակը յուսահատ դրութեան մատնեցին: Եթէ Պոլսոյ եւ Փոքր Լսիոյ Յոյներն այսօր համեմատաբար աւելի միաբանասէր են, պատճառն է գլխաւորաբար Յունական նորահաստատ պետութիւնն, որ իմաստով մը ըլլալով նաեւ իրենց ազգային միութեան քաղաքական եւ քաղաքակրթական կենդրոնն, բնական է, որ ազգէր նաեւ իրենց ազգային կեանքին եւ ներքին արամազրութիւններուն վրայ:

Ցեղային այլազանութիւնն այն ատեն միայն ներքին ազգակ կրնայ նկատուիլ ազգային պառակտումներու եւ անմիաբանութեան, երբ երկրի մը ցեղերը թէ քաղաքակրթօրէն եւ թէ չափով մը զէթ նաեւ քաղաքականորէն տակաւին իրարմէ տարանջատ կը մնան. այս պարագային ազգային ներքին միութեան վրայ ի հարկէ խօսք անգամ կարելի չէ ընել. ցեղերը կամ միջավայրին բերմամբը կամ տիրող տարրին գերակշիռ զօրութեան շնորհիւ եւ կամ արտաքին բազմապիսի կապերով միայն իրարու հետ միացած են: Դարերու պէտք կայ մինչեւ որ ասոնցմէ միաձոյլ, միատարր ազգութիւն մը յառաջ գայ, որ թէ եւ այլ եւս տիրող տարրին իսկութիւնը կատարելապէս չի ցոլացընէր, բայց պատմական որ եւ է պատճառ մը չկայ այլ եւս այսպիսի ազգ մը յառաջագունէ (a priori) արդէն անմիաբան նկատել: Մանաւանդ թէ ցուցուած է, որ շատ անգամ ձուլուող տարրը սրտի ներքին բերմամբ աւելի սերտիւ յարած կ'ըլլայ ազգային ընդհանուր գաղափարականին. իր օրինակ առնունք բրուսիացիները, որոնք նախնաբար ոլաւ էին, եւ մեր Սասունցիւնին ու Մամիկոնեանները. առաջները թուշմաս Աքծրունոյն վկայութեամբը գեռ մինչեւ Զրդ դար հայերէնէ տարբեր լեզու մը կը խօսեին: Կասկած չկայ, որ Աւրարտացիները մէծաւ մասամբ Հայերու հետ ձուլուեցան, բնչպէս ուշրէ գրացի շատ մը ազգէր. բայց թէ պատմական այս յառաջատութիւնը (Prozess) երբ եւ

ինչ պայմաններու մէջ տեղի ունեցաւ, դժուարին է որոշել: Արտաքին աղքակւներէ այսպահս միայն գիտենք, որ Արտաշէս Ա. ի ժամանակ Հայաստանի մէջ բաւական այլացեղ նահանդներ կային, որոնց մէջ սակայն հայերէնը արդէ՛տ տիրող լեզուն էր:

Ամէն պարագայի մէջ հայ նախարարական դրութիւնը կաղմակերպութիւն մըն է, զոր մէնք մեր նախնիներէն ժառանգած ենք, որ եւ հետեւարար մէզի Հայաստանի նախարական շրջանին գէթ աղջատ մէկ պատկերը կ'ընծայէ: Ի հարկէ Հայաստանի աշխարհագրական դիրքն ալ մեծապէս նպաստաւոր կրնայ եղած ըլլալ նախարարութիւններու կաղմաւորման. այս կէտը սակայն երկրորդական նշանակութիւն ունի: Ազգային միութեան տեսակետով նշանակալիցն ինքնին իսկ նախարարական դրութիւնն է, որ՝ ինչպէս ծանօթ է բոլոր արիական ազգերուն հասարակաց ժառանգութիւններուն վրայ:

Ցեղային այլազանութիւնն այն ատեն միայն ներքին ազգակ կրնայ նկատուիլ ազգային պառակտումներու եւ անմիաբանութեան, երբ երկրի մը ցեղերը թէ քաղաքակրթօրէն եւ թէ չափով մը զէթ նաեւ քաղաքականորէն տակաւին իրարմէ տարանջատ կը մնան. այս պարագային ազգային ներքին միութեան վրայ ի հարկէ խօսք անգամ կարելի չէ ընել. ցեղերը կամ միջավայրին բերմամբը կամ տիրող տարրին գերակշիռ զօրութեան շնորհիւ եւ կամ արտաքին բազմապիսի կապերով միայն իրարու հետ միացած են: Դարերու պէտք կայ մինչեւ որ ասոնցմէ միաձոյլ, միատարր ազգութիւն մը յառաջ գայ, որ թէ եւ այլ եւս տիրող տարրին իսկութիւնը կատարելապէս չի ցոլացընէր, բայց պատմական որ եւ է պատճառ մը չկայ այլ եւս այսպիսի ազգ մը յառաջագունէ (a priori) արդէն անմիաբան նկատել: Մանաւանդ թէ ցուցուած է, որ շատ անգամ ձուլուող տարրը սրտի ներքին բերմամբ աւելի սերտիւ յարած կ'ըլլայ ազգային ընդհանուր գաղափարականին. իր օրինակ առնունք բրուսիացիները, որոնք նախնաբար ոլաւ էին, եւ մեր Սասունցիւնին ու Մամիկոնեանները. առաջները թուշմաս Աքծրունոյն վկայութեամբը գեռ մինչեւ Զրդ դար հայերէնէ տարբեր լեզու մը կը խօսեին: Կասկած չկայ, որ Աւրարտացիները իշխանները գրեթէ բոլորն ալ այս վերջն զաւակարգին կը պատկանին: Թէ ազգի մը միութեան եւ երբեմն նաեւ զարգացման համար կենդրոնական բանակի մը գոյութիւնն ինչ մէծ

Նշանակութիւն ունի, յայտնի է Ռուսաստանի պատմութենէն: Ռուսաստան գետրոս Մեծէն յառաջ զանազան ցեղերէ բաղկացած ժողովրդային անդոյն զանգուած մըն էր, զուրկ գրեթէ քաղաքական որ եւ է նշանակութենէ: Հանձնարեղ կայսեր զինուորական բաղմաստարած ցանցերը Ռուսերը քիչ ժամանակուան մէջ պատկառելի ժողովարդ մը դարձուցին: Եթէ Ռուսաստանի մէջ սպասուած լարդացումը չենք գտներ, մասամբ մը երկրին հսկայ տարածութիւնն է պատճառը եւ մասամբ ալ կայսրներու աշխարհակալ քաղաքականութիւնն, որով երկրին ներքին բարեփաման շատ քիչ փոյթ տարուցաւ: Կայսը կը տեսնուի նաեւ գաղղիայի մէջ, ուր աւատական դրութիւնը 13 որ դարուն արդէն ջախջախած էր, եւ նոյնը նաեւ գերմանիայի մէջ, ուր թէեւ հաղիւ 1870ին տեղի ունեցաւ յեղաշրջումը եւ այն տակաւին ոչ ամբողջապէս եւ սակայն գերմանիայի պղպային միութեան համար գարակաղմիկ նշանակութիւն ունեցաւ:

Զէ, Հայն իբնէ անմիաբան չէ. ասոր ամենամծ ապացոյցներէն մէկն ալ Հայ քրիստոնէական Եկեղեցին է: Հոս Խնդիրն անոր վրայ չէ թէ Հայ Եկեղեցին դարերու ընթացքին մէջ ինչ զարդացման ենթարկուեցաւ, բայց պատմականորէն անժիտելի է, որ Ե՞՞որ դարուն արդէն բոլոր Հայութեան սրտին խորքը թափանցած էր Քրիստոնէութեան ոգին. ամէն տեղ մի եւ նոյն հաւատքը կը քարոզուէր եւ հաւատքի զինուորներն էին քահանաներն ու սարկաւագները, որոնց պաշտօնին դիմաւոր կէտերէն մէկն ալ էր Հայաստանի Կուիրապետութեան գերագուգոյն վարչուոր Հայութեան համարի ամայական մէջ միութեան պատմական գաղափարն եւ այսպէս քիչ ատենէն զմեղ մէր նպաստակին պիտի հասցընեն¹:

Սպասենք ուրեմն եւ չխոռվինք, երբ աղդային թերթերէն ունանց ազգավաս վէճերն ու կոփեները երբեմն նաեւ մէր ազգային զգածում ները վերաւորեն եւ կամ հանդիպինք Հայերու, որոնք Հայութեան ներկայ անհուն թշուառութեան տեսարանին՝ իրենց անսիրտ անտարբերութիւնն ու եսամուգութիւնը միայն ցուցադրենք: Մեր մըն ալ կը շեշտենք՝ 1920ը Հայ ազգին համար դարակազմիկ նշանակութիւն պիտի ունենայ նաեւ միութեան տեսակէտէ: Ասոր միակ պայմանն է սակայն անկախ Հայաստան մըն զերծ քաղաքական ո՛ եւ է կապանքներէ: Միութիւնը խանգարող իշխաններն արդէն խսպառ ընծուած են, չկան նաեւ նահանգներու քաղաքական եւ ցեղային բաժանումները. Հայութիւնն այսօր միաձյլ տարր մըն է եւ իրեւ այսպիսի ալ ինք զինքը կը զգայ եւ կը դաւանի: Կը բաղձակը յուսաւ թէ Հայ Հանրապետութիւնն եւ Պարիսի ազգային Պատուիրակութիւնը՝ “Առանց Կոմքրուսի չկայ Ճշմարիտ քաղաքականութիւնն, գերագոյն սկզբունքն իրենց բնաբան ըստած՝ Խոչեմ քաղաքականութեամբ եւ զօրաւոր բազկաւ պիտի ամրապնդեն Հայուն մէջ միութեան գաղափարն եւ այսպէս քիչ ատենէն զմեղ մէր նպաստակին պիտի հասցընեն:

ԴՐԱՑ. Հ. Ա. ՄԱՅԻԿԵԱՆ



1. Յօդուածս արդէն լարուած էր, երբ սՄիսուանի 28 եւ 29 թիւ երը ստացանք: Առաջնոյն մէջ Գր. Այսկունի համառօտ բայց շատ գովելիք համարձակութեանը կը մաքանի Հայր անմիաբանէն մոպեն թեան գէմ, իսկ երկորութիւն մէջ կը կարգանք խմբագրութեան կողմանէ նոյնին գէմ գրուած ընդգիւմբորութիւնը, որ անոն աւելի հետաքրքրական է, որ մեր այս մակարերութիւնները վահաց կամաց պիտի իրականան, երբ Հայաստանականի բարձունքներու վրայ ազգային անկախութեան դրան դրօքը ծածանի: